



Բարիգոշ Ս. Ստեփանոս եկեղեցին:

Բարիգոշ եկեղեցեաց մէջ հնագոյն , նշանաւոր ու միանգամայն ճարտարապետութեամբը մտադրութեան արժանաւորներէն մէկն է Սէնդ-Ղիկէն-տիւ Սոն կոչուածը . որն որ դժբախտ դէպքով մը և անլուր անօրէնութեամբ աւելի հռչակուեցաւ : Սոնն զի տարւոյս յունուար ամսոյն Յին նոյն սրբավայրին մէջ Բարիգոշ առաքինի հովուապետը Սիպուր՝ իրեն պաշտամանը և աստի-

ճանին անարժան քահանայէ մը մահացու վիրաւորուելով՝ բազմարդին կեանքը լմնցուց : Եւ եղերական դէպքին վրայ՝ ազգային լրագիրք ալ պատշաճ տեղեկութիւնը տուած ըլլալով , մենք բաւական կը սեպենք ոճրագործին հրաշալի ու անակնկալ դարձին վրայ հետեւեալ տաղը հրատարակել , զորն որ գաղղիացի բարեպաշտ անձ մը շարագրած է :

ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ

Ի ԺԱՄ ՅԵՏԻՆ

Լնօրէն ըսպանողին՝ այն որ եհար զհովիւն քաջ ,
Լնօր իսկ մարթ տալ՝ ըզխաչիւ փարեալ՝ զոգիսն ի յոյս փըրկչին :
Ընդհոնդ անհաս , եւ սպանութիւն ում պէտ բայց յահ եւ յարհաւիր .
Ըրհաւիր սուրբ , ահ կենարար , որ հորդեն ռահ ի փըրկութիւն :
Լնկրօնութիւն հարեալ ի ցոլ փայլատական դրժոխայնոյ ,
Բաց ակն ի լոյս , եւ զգրժոխս ետես ի խորս անդ եղեռան :
Լակ դու ինձ տես թատր ողբերգակ , յորում կանգնեալ դեւն ի միջի .
Դէտ կաց հոգւոյն , որ ի ձեռս ահա հաստչին գնաց անկանել :
Հանգոյն Յուդայ գոլով երէց եւ նայապէս ընկեր փըրկչին ,
Լղեւ մատնիչ բարերարին՝ մերձեալ առ նա իբր ի համբոյր .
Ըզնորհաբաշխ առեալ զաջն եւ ըզգաշոյն նըստոյց ի կող ,
Ըշտ ի սիրտն կըշռելով հանգիտարագ ժանեաց վագեր .
Ըտաճարի երկնեաց եղեռն , ի տաճարի զայն կատարեաց ,
Հրէշից այժմուց եւ ապառնեաց կանգնեալ ժրպիրհ անդ օրինակ :
Ընդ առ զոհին զոր եղեն , անսաստ շանթից իսկ սեղանոյն՝
Պըսակէր եղեռամբն , անտի անմահ յուսայր համբաւ :
Օյրոյթ ի դէմս ած կեղծեօք առ Ըրիսպագն անսըրտագէտ ,

Եւ սպառնալիս երգիծական խառն ընդ աղերս պատասխանուոյ :
 Յայնժամ ռամիկն ի հրաւեր յառնել կալոյ իւր ի նրպաստ ,
 Բողոք եհար . Վարկեաց դու ով եղեռնաւորըդ սոսկալի :
 Սերժէ ի յանձն իւր ամփոփէր զոճիրս հանուրց զոխ եւ զնախանձ ,
 Օրիորտ յահուր եւ զըրպարտանս , եւ զհամօրէն ախտից վոհմակ .
 Յարաճեմ ընդ նրմա սեղանազերծն պղղծութիւն .
 Ըծէր սոսկումն համասփիւռ . սակայն բացցին երկինք Յուդայ :
 Ո՛հ , յապիկարն իւր ի գահոյս զինչ մարդկեղէն կարէ հանձար ,
 Բայց ի շղթայս ըզվագր արկեալ , բայց ընդ արեան հեղուլ զարիւն :
 Թերակըղզին՝ յորմէ դեւն հանել ըզվրէժ իւր նրկըրտի ,
 Ըհհայրասպան ըղձից Սերժեայ ի սուրբ բեմին տես նախանձորդ .
 Փող հարաւ՝ զէն եւ սուսեր առէք ընդդէմ հովուապետաց .
 Հարին դըժոխք արձագանգ՝ անկցի խոյր սուրբ եւ գաւազան :
 Չէր իսկ ի ճահ ռամիկն ըզնոյն կըրկնել անդրէն ժանտ աղաղակ ,
 Թէ չէր երկուց գէթ երիցանց առ ոտն ըզսուրբ հարեալ սեղան :
 Ըրդարութիւն արագարագ յայնժամ կանգնէ զգործի սպանման .
 Կոչէ սուսեր զեղեռնաւորն հարեալ ի դող՝ ոչ եւս ի խիղճ .
 Սըռնչէ ընդ գոյժ մահուն հրէշն ի խըշտոջ իւր նըսեմաւ ,
 Շուրթն ի զայրոյթ երիթացեալ՝ ինքն ի մահիճս անդ թաւալի :
 Հարկ է ձրգել բուռն առնել . . . բայց մի , մատչի սուրբ պաշտօնեայն .
 Սերժէ ի գիրկըս նորին դիմեալ գոչէ . բարեաւ մընա : —
 Լ՛յո՛ նդունիմ երիցակիցդ իմ , բեր զողջոյնդ ինձ ի Վրիստոս ,
 Եւ զքեզ առ նա հրաւիրեմ , դարձ ի հաւատս անդր ընտրելոց .
 Սիակ վայրկեան վայրիկ վերջին փրկէ խաչիւս ըզքեզ սըրբով ,
 Լ՛յն որ եւ քեզ կայ առաջի . խընդրեա եւ զձայն իւր լըւիցես :
 Սքանչելիք . յանկեան բանտին նորաստեղծեալ Յուդա ի սիրտ ,
 Ըռ ոտս անկեալ լայ եւ լըսէ ձայն փրկութեան ի լուր յետին :
 Երբ աստանօր Վողգոթա , միւս այլ փրկեալ աստ աւազակ .
 Վերաշխարհիկ թատր աշխարհի , շնորհէ Վրիստոս ներումն անհատ :
 Լ՛յսպէս ի յափրն դըժոխոց , ուր է սոսկումըն մահացուի ,
 Եւ զըոց մեղացըն շիջոյց յողբ իւր յարիւնըն փրկչական :
 Չիք եղեռն անքաւելի , չիք իսկ անքաւ եղեռնաւոր .
 Յանկարծ վըճիռս այս պաշտելի ազդէր ի սիրտ հանուրց ի դարձ .
 Ս՛վ Վրիստոսի հարսըն գըթած , ով բարեգութ հովիւք հոգւոց ,
 Խոստումն անսուտ կընքեալ ձեր՝ գութ հալածչաց փոխարինել :
 “ Զարաբաստիկն այն ” . . . գոչիւն վեհ ընդ սուսերաւ աւազակին
 Իղձ ի սըրտէ զոհելոյն ընդ շունչ յետին եւ յամպս ի վեր :
 Վաղղիա հաւատացեալ երգէ զվրկայն իւր պանծալի
 Ըզսուրբ հաւատոց զոր ընդ հանուր ծանոյց Պիոս :
 Կազմ եւ պատրաստ է ամենայն . Սերժէ յաղօթըս զեղջ ի սիրտ
 Վոչէ Յիսուս եւ Սարիամ . քաւին մեղանքն՝ ինքն արձակի :
 Կոյսդ որ ըզքեզ խուն ինչ յառաջ ուրանայր նա յանդուգն եւ հեստ ,
 Վու նըմին դու ընկալար զերկնից շընորհս ամպարըշտին .
 Սայր աղբերն ողորմութեանց բարբառեցաւ Կոյսն անարատ ,
 Եւ Յուդա հարեալ ի զեղջ՝ ի լոյսն անձառ արդէն սփոփի ,
 Հրեշտակին մահկանացուի ապաստանեալ նա ընդ թեւովք ,
 Բոսորադեղ ի յարիւն սըրբեալ յարեան սուրբ սեղանոյն :